

մանաւանդ գովեւ : որ մինչ մեր ձերբակալու թիւնն իր մնաստանին շահաբեր էր՝ ուղեց լըւ մեջ պղտուիլ :

Այս խօսակառաւթիւնն ընդհատեցաւ Տիմիդրի է, որ ազատ թուղթէ լով՝ հրաժեշտի ողջոյն կուտար մեջի : Սպասէ ինծի, ըսի, մեկտեղ դառնակն » : Տիմրութեամբ գլուհից շարժեց և անդ զիարէն պատասխանէց ինծի, որպէս զի ափենայք հասկընան .

— Քանի մը որ բանարդեալ էք գուռք . զինէնս պիտի չմեսնէք՝ փրկանք չհատուցած : Լորտին իմացընելու կ'երթամ, տիկնայլը ունին արդեօք յանձնելիք մը՝ իրեն զրուցելու համար :

— Հուկ իրեն, պռաց Տ. Ախմէնս, որ գեապանատուն վազէք, վէրը Պիտիտէն երթայ՝ ծու վասպէտը դունէ . ըսէ որ արտաքին գործոց պաշտօնարմը բողոքէ . ըսէ որ Լորտ խալմէրսդընի

դրէ : Ազատէ զմեզ հոսկէց, կամ զինուց զօրութեամբ կամ՝ քողաքագիտական հեղինակութեան համարէր . բայց չեմ ուղեր որ ազատութեանս համար փող մը համուրէ :

— Իսկ ես, ըսի առանց մեծ ցաման, կ'ազաշեմ որ բարեկամոցը ծանուցանեւ թէ որմոց ձեռքբ թուղուցիր վիս : Ամէկ քանի մը հարիւր ֆրանգ պէտք է խեղճ բնապատռմն փրկելու համար, ապահով եմ որ առանց աշխատանքի կը դոնին : Արբունական պղղոտայից պարոնայ քըս՝ անչուշտ շատ առզ գին ցին կորեր ինծի համար . ու բազմամ քանի որ գու հոս ես գեռ, հարցունեկան իրենց թէ ինչ է ծիրդ ցինս :

— Անօգուտէ, սիրելիս պարօն Նէրման . իրենից չեն որդուք փրկանացդ գինը :

— Հազար ո՞ւ:

— Իրենց դընաւորը, Համի Ագաւրոս :

Իր շարունակուի :

Ե. ԱՊՈՒ

## ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

Փարապահանն Լուկանոսի . — Թաստոյի Ոզատուրիւնն իրուսազնմի . — Արիստոյի Օպանաոյ ֆանիոդյու :

Յետ չոմերի և Վիրգիլեայ՝ բոլոր հին զիւցազներդակ քերթողաց մէջ, ամենէն մեծագոյնը Լուկանոսն է : Մա արժանաւոր է յատուկ ուշադրութեան, վասն զի իւր զրուածոց մէջ մեծամեծ թերութեանց հետ խառն կը գրտնուին նաև մեծամեծ զելեցկութիւնը : Որչափ որ Փարսալեայ գրուածքին մէջ ամենանուազ դիււեր կան և աւելի պատմական է, որով օրինաւոր զիւցազներգութեանց կարգն չի համարուիր, այսու ամենայնիւ զինքը զիւցազներդակ քերթողաց կարգէն գորս հանելը՝ իմաստակական դատողութիւն մը՝ Կ'ըլլս : Այս կարգին սահմանները գեռ բոլորովին այնպիսի ճշգութեամբ որոշուած չեն, որ քերթուած մը՝ որ մեծամեծ և զիւցազնական դորձերու վրայ կը խօսի՝ չկարենայ զիւցազներգութիւն ըսուիլ, միայն՝ չոմերոսի ու Վիրգիլեայ մտածմանցը բոլըրավին նըման ցլլալուն համար, Փարսալեայ քեր-

թուածոյն նիւթը՝ իրաւցլնէ զիւցազներգութեան ամենայն արժանաւորութիւնն ու մեծաթիւնն ունի, և իր նիւթոյն մէջ միւթեան կապ կայ՝ որ է կեսարու հոռվմէական ազատութեան վըրայ կանգնած յաղթանակը : Եւ այն քերթուածն՝ որ ներկայապէս կը գըտնուի մեր ձեռքբ, ստուգիւ վայելուչ վերջաւորութիւն մը չունի . կամ ժամանակը զմեզ զրկեր է այս վերջի զըրքերէն և կամ հեղինակին կործը անկատար մնացած է :

Թէպէտ Լուկանոսի գրուածոյն առարկայն ըստ բաւականի գիւցազնական է, սակայն ինքը իր նիւթոյն ընտրութեան մէջ չէ յալողած, որովհետեւ երկու պակսութիւն ունի : Նախ՝ որ Հովովմայեցոց այն անգութ և կատաղի քաղաքական պատերազմները՝ խօրչեցի առարկաներ ներկայացուցած ըլլալով՝ շատ պատշաճ ցին զիւցազներգական քերթողութեան, այլ աղնիւ և գուխսական աղոքացից արժանի գործերն աւելի յարմար նիւթեր կը գատուին զիւցազներգական մնաւային : Բայց Լուկանոսի հան-

ճարն՝ կարծես աւելի կ'ախորժի գա-  
ժան տեսարաններէ . ինքը չափէ դուրս  
զանոնկ կ'ընդացաւ և գոհ չըպակա-  
նուցմով որոնք իւր նիւթոյն հետ բնա-  
կան կապակցութիւն ունին , կը խոտորի  
ճամբէն , մէջ երեւող Մարիսով և Սիր-  
դայի անգութ կոտորածոց երկայն դը-  
րուազ մը , որոնք լի են ամէն տեսակ  
անդիւթեասք . լուկանոսի նիւթոյն  
երկրորդ պակութիւնն այն է՝ որ իւր  
գրած դէպերը՝ շատ մօտ էին այն  
ժամանակին՝ յորում գրեց լուկանոս :  
Այս բանս անցախող պարագայ մ'է  
զիւցազներգութեան մը համար , վասն  
զի ազատ չի թողուր քերթողին գոր-  
ծածելու զկեղծիս և զառասպելս , որով  
և գրուածըր՝ ի չքերդութենէ և հաճոյա-  
կան ըլլալէ կը զրկէ . Այսու հանդերձ  
լուկանոս արժանի է գովութեան , որ  
յանձն առած է աւելի նուազ չքեղ ե-  
րինալ քան թէ զարդարել իր գրուած .  
Քը անդէպ առասպելներով : Վասն զի  
աստուածոց առասպելաբանութիւնն  
անինական խառնուրդ մը պիտի հազ-  
մէին կեսարու ու Պոմպէոսի քաջագոր-  
չութեանց հետ , որով փոխանակ քար-  
ձրացընելու՝ այնպիսի նորագործ և  
ծանօթ իրաց յարգը պիտի նուազե-  
ցնէր :

Բնաւորութեանց նկատմամբ լուկա-  
նոս եռանդուն և ազդու կերպով կը  
նկարագրէ զայնս , և թէպէտ Պոմպէոս  
իւր սիրելի դիւցազն է , սակայն չի կըր-  
նար զայն մեղի շատ հաճելի ընել , վա-  
սրն զի չենք տեսներ Պոմպէոսի վրայ  
յատուկ վեհանձնութիւն մը՝ իւր զգաց-  
մանց մէջ և ոչ նշանաւոր քաջութիւն  
մը իր գործոցը մէջ , այլ ընդ հակա-  
ռակին կեսարու առաւելացդայն ճարտա-  
րութեան առջէ իրենը խաւարեալ է :  
Լուկանոս իրեն ամենէն աւելի ուշա-  
դրութեան նիւթ ըրած է կատոնի քա-  
րուց նկարագիրը , և ամէն անգամ  
զայն ի տեսարանի հանած ժամանակ՝  
կարծես թէ իրեն սովորականէն աւելի  
վսեմ ոճ մը կը բռնէ . և յիրափ , քեր-  
թուածոյն մէջ գտնուած ամենէն աւե-  
լի աղնիւ և նշանաւոր հատուածներն

կը վերաբերին կատոնի , եթէ ըլլան  
նկարագիր իրեն վարուցը և եթէ խօ-  
սկցութիւնը իրեն բերանը գրուած .  
և մասնաւորապէս յիշուելու արժանի  
է իրեն բարյական վսեմնկեան հա-  
մար՝ այն խօսակցութիւնը , որով կը  
յորդորէ կատոն զկարիենոս խորհուրդ  
հարցընելու Արամոգդայ Ամմնի պատ-  
գամին՝ պատերազմին ելիցը վրայօք ,  
որ և հաւասար է ամենէն աւելի գեղե-  
ցիկ և վսեմ հատուածոց՝ զորս հասու-  
ցած է մեզ հնութիւնն : իսկ պատմու-  
թեան նկատմամբ բանաստեղծը շատ  
կապկառուած է ժամանակագրական  
կարգաւ , որով ստէպ ստէպ պատմու-  
թեան թելլը կը կորատէ և զմեզ տեղէ  
տեղ կը փոխագրէ . շատ անդամ գուրս  
կը խոտորի նիւթէն՝ մերթ երկրի մը  
աշխարհագրական նկարագիրն ընելով ,  
մերթ բնական իրաց վրայօք իմաստա-  
սիրական պատճառաբանութիւններ .  
ինչպէս իններորդ դրբին մէջ Ափրի-  
կեան օձին և տասներորդին՝ Նիլոսի  
ազքերականնցը վրայօք զրուած հա-  
տուածոցը մէջ :

Փարսալեանին մէջ չեն պակսիր կեն-  
դանի և բանաստեղծական նկարա-  
գրութիւններ . բայց հեղինակին գիշա-  
ւոր ոյցընկարագրութեանց կամ պատ-  
մութեանց մէջ կայցացեալ չէ : Վերջին-  
ները՝ շատ անգամ ցամաք են և ցուրտ ,  
իսկ առաջինքն՝ չափազանց քոչըլըուած  
են , և շատ անգամ անհաճոյ իրաց նը-  
կարագրութիւնն են : իւր գիշաւոր  
արդիւնքը զգացմանց մէջ կը կայանայ՝  
որ ընդհանրապէս ազնուական և զո-  
րաւոր են , և այնպիսի եռանդնալից և  
զգայուն կերպով քացատրուած՝ որ ըս-  
տուղիս զինքը կ'որոշեն յայլոց : Հնոց  
մէջ երեցած ամենէն աւելի իմաստա-  
սէր և ուղղախոհ զգացմամբ ոգենորեալ  
քերթողն է լուկանոս . Հոչակաւոր Սե-  
նեկայի թոռն էր՝ և ինքն իսկ Ստոյի-  
կեան . և այս իմաստակարութեան հո-  
գին բոլոր իր քերթուածոց մէջ յայտ-  
նի կ'երեմի : Գարձեալ պէտք ենք դի-  
տել որ հին դիւցազներգակ քերթո-  
ղաց մէջ միայն ինքն է , որոյ զրուած-

քին նիւթն ինքն ինքեան ուշաղրութեան արժմանաւոր ըլլայ:

Հուկանոս առասպելներ չի պատմեր. հռովմայցի էր ինքն և անձամբ կրած էր շռովմայցըոց աղատութիւնն կորմնցընելէն վերջը տիրապետող բըռնաւորական իշխանութեան և քաղաքական պատերազմաց արգիւնքներն: Իր զիմեմ և քաջամիրտ հոգին զի՞քը այս նիւթիս խորը մոտուց, և զանազան տեղեր՝ զի՞քը վատեց իրական և ստոյդ եռանդեամբ մը: Ոյս պատճառու իւր քերթուածոյն մէջ շատ կը դտնուին ըստ տեղոյն պատշաճ բացագանչութիւններ և բացադարձութիւններ. որոնք իրեն հանճարյն արժանաւոր՝ աշխատով և եռանդեամբ մէջ բերուած են:

Բայց այս բանաստեղծիս ճակատագիրն է կարծես՝ որ բնաւ կարելի չէ յիշատակել իրեն կաարելութիւնները, առանց խօսելու նաև իւր պակսութեանցը վրայ: Ինչպէս որ իրեն դիմուր փառք համարուած է իւր վառվուն և կրակոտ հանճարն, որ մերթնկարագրութեանց և շատ անգամ ալ զգացմանց մէջ կը ցուցընէ, նոյնպէս այս երկու կէտերուն մէջ իրեն մեծ թերութիւնն ալ՝ իւր չափազմանցութիւնն է. վասն զի ամէն բան չափազմանցի կը տանի և չի գիտեր թէ ուր է միջինն: Եւ այսու ճշգամբ որ կը ջանայ նա ընդլացնել իւր առարկայն, կ'ուսի և բնականէ զուրս կ'ելէ, և ստէպ կը հանդիպի՝ որ մինչգեռ նկարագրութեան վերաբերեալ տողին մէջ զիմեմ կը գրէ, յաջորդ տողին մէջ ջանալով վասմագոյն հանդիսանալ՝ բոլորովին ուսուցիկ կերպ մը կ'առնու: Լուկանոս պիտիս ժամանակի մը մէջ ապրեցաւ յորում ճամարտակաց վարժարաններն արդէն իսկ սկսեր էին եղծանել հռովմէական գեղեցիկ պերճախօսութեան ճաշակը. և ինքն իսկ բռնուեցաւ այս զեղծմննելէն, մինչ շատ անգամ փոխանակ քերթապական մոտաց եռանդեան ճոռումաբան կերպ մը կ'առնու:

Սակայն ընդհանրապէս եռանդնոտ

և հեղինակաւոր մատենագիր մ'է լուկանոս, իրեն զդացմնանքները այն չափ գերազանց են, և երրոր առիթը գայ իր մոտաց աշխայցը այնչափ մեծ է, որ իր շատ մը թերութիւնները դրեթէ կը ծածկուին, և շատ անգամ ալ իւր քերթուածոյն զանազան մասանց մէջ գերագոյն կը գտնուի՝ քան ուրիշ որ և իցէ քերթող: Չոր օրինակ բարուց այն նկարազիրը զըր կ'ընծայէ Պոմպէոսի և կեսարու՝ իր առաջնայն զրքին մէջ՝ չքնազգայիտ են. և այն նմանութիւննը՝ որով զՊոմպէոս հին կազմեց մը կը նըմանցընէ, որ ինքիրմէ կործաններ է շատ բանաստեղծական է:

Բայց երբ քերթուածոյն բովանդակութիւնը մտածենք, կը սափառուինք խոստավաննելթէ իւր բանաստեղծական եռանդը իրեն առաջնորդ չունի ոչ ուղղախոն միտք մը և ոչ ընտիր ճաշակ: Իւր հանճարը զօրաւորէ, բայց ոչ երեխ փափուկ, ոչ երբեք քաղցը և հաճոյական: Գրութեան ոնց կրոսի է, բայց միանդամայն և խիստ. շատ անգամ մթութիւններ կը գտնուին՝ որոնք առաջ կու գտն իրեն չափազանց բերմանէն, ամենայն ինչ անսովոր և սեղմոնով բացատրելին: Վիրդիիլոսի հետքագուտելով զի՞քը՝ կինայ ըստիլ որ լուկանոս աւելի ազատ զգացմնանքներ կը ցուցընէ. իսկ այլով մասամբ՝ զըլիսաւորապէս յատակութեան, վայելցաբանութեան և փափկութեան մէջ շատ ստորին է քան զՎիրդիլ:

Թէպէտ Ստատիոս և Սիլուփոս խոտակոս գիւցաներգակ բանաստեղծ են, բայց այնչափ երեւելի չեն՝ որ մասնաւոր խորհրդածութեան արժանաւոր ըլլան, ուստի կ'անցնինք թասապիր, որ նորոց մէջ աւելի ընտիր գիւցաներգակ բանաստեղծ մ'է: Իրեն Ազատութիւն երուսալեմի քերթուածը հրատարակուեցաւ յամին 157 թուականին: Կանոնաւոր գերթուած մ'է, որ իւր ամբողջ յութեան մէջ ստուգիւ դիւցազներգութեան մը կազմութիւնն ունի, և այն ամէն զեղեցիկութեամբ՝ որ կը պատշաճն այս տեսակ քերթուածոց՝ զար-

դարուածէ։ Գրուածքին նիւթն երտ-  
սազմի ազատութիւնն է անհաւատից  
ձեռքէն՝ քրիստոնէութեան բովանդակ  
զօրութեանց միութեամբը, այս ըստ  
ինքեան և մասնաւրապէս այն ժամա-  
նակին մէջ եղած գաղափարաց համե-  
մատ՝ խիստ նշանաւոր, յարգելի և գիւ-  
ցազնական զործ մ'էր։ Քրիստոնէից ու-  
նեցած ընդդիմութիւնը Սարակինսաց  
դէմ՝ էական հակապատկեր մը կը կազ-  
մէ։ Այս նիւթս չի ներկայացներ այն  
քաղաքական անմիաբանութեանց ան-  
գութ և վայրագ տեսարանները, սրոնք  
կը բորբոքէին Լուկանոսի երեսակայու-  
թիւնը։ այլ մեր առնելի կը զնէ սրբա-  
զան առարկայէ մը չնչեալ եռանդեան  
զօրութեան դործեր։ կրօնից՝ դիւցազն-  
երգութեան նիւթոյն հետ ունեցած  
մասնակցութիւնը՝ անոր աւելի վսեմ  
կերպարանք կու տայ, և միսնգամայն  
բնտկան ճամբայ կը բանայ իրաց միու-  
թեանն հանգուցին և վեճ՝ նկարա-  
գրութեանց ։ Եւ զործն իսկ այնպիսի  
ժամանակի և այնպիսի երկրի մէջ է,  
որ ըստ բաւականին հետու ըլլալով՝  
ներեալ է մացընել նաև առասպելա-  
խառն աւանդութիւններ և կեղծեաց  
խառնուրդ մը ընդ ճշմարիտ պատմու-  
թեան։

Թասսոյի գործոյն ամբողջութեան  
զիւտն արգասիք է հարուստ և բեղուն  
հանճարոյ մը, որ բանաստեղծի զիխա-  
ւոր յատկութիւնն է։ ինքը դէպեհրով  
լի է, և ասոնք խիստ զանազան և տար-  
բեր իրենց տեսակետին մէջ։ Զմեզ ըր-  
նաւ չի հոգնեցըներ միայն պատերազ-  
մենով, մարտակութիւներով։ ատէպ ըս-  
տէպ կը փոխէ տեսարանը և արիւնա-  
լից դաշտերէն կը փոխադրէ զմեզ աւե-  
լի սրտահանց անսարաններու։ Մերթ  
կրօնական հանդիսից շքեղութիւնը,  
մերթ սիրոյ արկածներ և երեմնիսկ հո-  
վուական կենաց գրուագներ՝ արթուն  
կը բռնեն և կը զբաղեցնեն զընթերցո-  
վը։ Մի և նյօն ժամանակ զործոյն բո-  
վանդակութիւնը պանչելի արուեստով  
յօկեալ կապակցեալ է։ և մինչդեռ  
շատ զանտղանութիւն կայ մասանցը

մէջ, բայց յամերողջութեան կատարեալ  
միութիւն մը կը տիրէ։ երուսաղեմի  
ազատութիւնը իրեն տեսակէտն է և  
ասով կը վերջացընէ իր քերթուածը։  
Բոլոր գրուագները՝ 'ի բաց աւեալ լլ-  
լինդեայ և Սովորոնիսայ դրուազը, ըստ  
բաւականին սերա յարաբելտաթիւն ու-  
նին նիւթոյն հետ։

Այս քերթուածս ոգեսրեալ է բազ-  
մամիւ բարուց նկարագրութիւններէ,  
որոնք շատ լւա մէկմէկէ կը զանազա-  
նին և աղէկ կերպով գրուած են։ Գոր-  
ծոյն առաջնորդն կոփեստոս խոհեմ  
է, շափաւոր և անվեհեր։ Ցանդրետի  
սիրով վառուած է, վեհանձն և շատ  
աղէկ հակապակեր է սէզ և գաղա-  
նային Արկանդեայ։ Հունալոր որ մաս-  
նաւորապէս քերթուածոյն դիւցազն է  
և մասամբ իսկ Հոմերի Աքիտլեսի նը-  
մանութիւնը ունի, եռանդուն և գիւ-  
րադրդիս երիտասարդ մ'է, որ և Արմի-  
տայի հրապօւրանօք և հնարքներով  
մոլորած է, բայց եռանդնալից և վրէժ-  
խնդիր իր պատուցն և լի զիւցազ-  
նական արութեամիք։ Արիասիրոն Ալիւ-  
լէյան վսեմ զզացմամբլի է. գողարիկն  
երմինիա, խորամանգ. և բուռն Ար-  
միտա և այրականն կը դիմուած ամէնն  
ալ գերազանց կերպով նկարուած և  
ոգեսրուած անձնաւորութիւնկ են։ բա-  
րուց ճշգրիտ նկարագրութեան մէջ յի-  
րափի թասսոյ սեպհական պատույ ար-  
ժանի է. այս մասին մէջ կը գերազան-  
ցէ քան զլիքրիգիլ, և բաց 'ի Հոմերէ միւս  
այլ բոլոր բանաստեղծներէն ստորին չի  
մնար։ կը գտնուին նաև շատ առասպե-  
շաբանութիւնք իր քերթուածոյն մէջ։  
և այս մասին նկատմամբ իր յարգն աւե-  
լի տարակուսական է. բայց ուր որ կը  
մտնան երկնային էակը, հոն աղուա-  
կան է բանահիւսութիւնը։ Աստուած՝  
որ վերէն 'ի վայր երկու բանակները կը  
դիմէ, և հրեշտակները՝ իրավան-  
չիւրը զանազան գիրքերու մէջ դրուած՝  
որ զնեթանոսները նուածեն և չար հո-  
գիները մերժեն, իրեն բանաստեղծու-  
թեան մէջ վսեմ արգասիք առաջ կը  
բերէն։ Չորրորդ գրուագին սկիզբը՝ Կը-

ժողովին նկարագրութիւնը, ուր կ'երևի Պլոտոն և կը բանախօսէ՝ ամենամեծ ազգեցութիւն կ'ընէ մեր վրայ . որպէս հետեած է նաև Մ'լոտոն, թէ և պէտք է խոստափանիք թէ վերջինու լուսադոյն յօրինած է զայս: Թասասոյի քերթուածոյն մէջ չափազանց կը տեսնալին սատանաներ, մոգեր, և դիմական ազգեցաթիւնք, որոնք տիսուր և երեակայութեան անհանոց երեսոյթ կու տան քերթուածոյն կազմութեանը: Դիմական անտառը՝ որ շատ անգամ տեղի կը գտնէ բանահիւսութեան հանգոյցը լուծելուն մէջ, Հոփնալոյի ետեէն գնացող խնդրակները՝ որպէս զի գոյ և զիւթութիւնը փարատէ, կրօնաւորը՝ որ զիրենք այրին միջնու երլիքու կեղրունը կը տանի, դէպ'ի երանելեաց առասպելական կղղիները կատարած ճանապարհորդութիւնը, և այն կերպը որով ըզ-չոխնալգ ետ կը կցըննն Արմիոտայ հրապուրանոցմէ և ՚ի հեցուոթենէ, թէպէտ խիստ հանցական տեսուարաններ են և բանաստեղծական ամենայն փափկութեամբ նկարագրուած, սակայն պէտք է խոստովանիք որ առասպելաբարանութիւնը պատշաճէն անդին կ'անցնի ասոնց մէջ:

Ծնդհանուր խօսելով՝ թասոսոյի քերթուածոյն մէջ աւելի կշտամբանաց նիւթե եղած են վիպասանական երեսոյթ մր տալը քերթուածոյն շատ մը դիպաց մէջ, Մեզի ներկայացնուցած առարկաներն միշտ վիեմ են, բայց երբեմն հաւանականութեան սահմանէն գուրուկ'եննեն: Իրեն զբուածոց մէջ մասսամբ մը իրեն դարուն ճաշակը կը գտնուի, որ դեռ ետ կեցած չէր թափառական ասպետաց պատմութեանցը վրայ ունեցած տարօրինակ վարմանքն, պատմութիւնք՝ զօրս Արիսոսոյի անսանձ, բայց լիաբերգուն և հանցական երեակայութիւնն զեռ նոր ամենամեծ համբաւի հասուցիր էր: Սակայն պէտք է ըստ որ ինկը Հոմերէն ու Վիրզիլէն աւելի զարմանալի վիպասան չէ: միայն այս տարբերութեամբ՝ որ իրեն մէջ առասպելները ասպետական են: թաս-

այի նկարագրութեանց և ոճոյն մէջ առվորականէն աւելի փոփոխութիւն և գեղցիկութիւն կը տեսնուի, և երկու յատկութիւններն ալ միշտ իրարու հետ լաւ յարմարցուած են: փառաւոր նիւթերու նկարագրութեանց մէջ հաստատուն և փոեմ ոճ կը գործածէ, և երբ զուարձալի և հանցական իրաց կու զայ, ինչպէս իրմիննեայ Հովուական տուանձնութիւնը՝ եօմններորդ երգին մէջ, և Արմիոտայ որուեստը ու գեղցիկութիւնը՝ չորրորդին մէջ, քազցը և ամոփչ ոճ կը ստանայ: և այս երկու տեսակ նկարագրութիւններն ալ ամենալաւ են: Իրեն պատերազմներն նաև կենդանի են, և փոփոխական դէպերով զանազմնութիւն առած, բայց յոյսմ թասոսոյ Հոմերի կրակը և ոգին չունի:

Սիրոյ նկատմամբ հաւասար յաջողութիւն ունեցած չէ ինչպէս նկարագրութեանց մէջ. և իրաւցընէ, նկարագրական գործերով և բնաւորութեանց պատկերներով՝ աւելի մեր հետուքը քրութիւնը կը շարժէ, քանի թէ գործովութեան զգացման մէջ: Փափկութեան նկատմամբ Վիրգիլիոսէն շատ ստորին է: և երբ կը յանայ իրեն խօսակցութեան մէջ սրտահանոց ու գողտրիկ երենալ, արուեստակետալ և չափազանց ձեւացեալ կերպ մը կ'առնու:

Գալով իրեն հանճարաբանութեան և բանահիւսութեան, որոց համար շատ անգամ պարսւաւուած է, քննազատք պէտք եղածէն աւելի խիստ գտնուած են: Արուեստակութիւնն թասոսոյի ոճոյն բանագրոշմի չի կրնար ըստիլ, վաշըն զի ամբողջութեանը մէջ՝ այրական է, զօրաւոր և ուղիղ: յիրաւի՛ քանի մը դիպաց մէջ, մասնաւորապէս ինչպէս նշանակեցի քիլ մ"առաջ երբ փափուկ կ'ուզէ երեկիլ, բռնաբարեալ և անբնական զաղափարներ կը յայտնէ, բայց ոչ յաճախ և ոչ սովորական են ասոնք թասոսոյի, ինչպէս կարծուած է: իւ եթէ երեսուն կամ քառասուն տող՝ քերթուածէն դուրս հանենք, համազուած եմ թէ այսպիսի արատներէ բոլորու:

**վին դերձ պիտի ըլլոյ քերթութիւնն :**

Գոււալյ և Դասիէ և անցեալ դարուն ուրիշ գաղղիացի քննագէտը բզմասոյ վատահամբաւելու եպերելի ջանք մունեցան, զոր ժառանգեցին նաև քանի մը անգղիացի մատենագիրներ, նայ իրաւամբ կրնանք ըսել թէ ըստ բաւականի զայն չճանչան, և կամ գէթ չափազանց նոխապաշարեալ մտգի կարդացին զայն: Վասն զի ըստ իս՝ ստուգիւ կ'ըսեմ՝ որ երուսալիմի Աղաստութիւնը աշխարհն մէջ դրտնուած դիւցազնական կաննաւոր բանատեղծութեանց երրորդ աստիճանն ու արժանաւորութիւնն ունի, և շատ մերձաւոր իշխականին և Ենէականին: Թասոյ իրաւցընէ ստորին Հոմերէն ըստ եռանդեան, ըստ վապիւթեան Վիրզիիսէն, Միլտոնէն՝ ըստ հանճարոյ յանգուզն վիեմութեան, բայց ուրիշ որ և իցէ անձի տեղի չի տար: Կրնայ համարուիլ որ բանաստեղծական ատաղանդին մէջ և նորանոր զիւտից բեղմնաւորութեամբ, դիպաց զանազանութեամբ, բարոյից ճիշդ բացատրութեամբ, նկարագրութեանց ճոխութեամբ, ոնդոյն գեղեցկութեամբ՝ ես չեմ ճանճնար զիւցազներդակ բանատեղծ մը, բաց ՚ի վերը յիշուած երեքէն, որ իրեն հետ կարենան բաղդատուիլ:

Իտալական բանաստեղծութեան մէջ թասոյի մեծ նախանձորդն վլիրիուգոյ չենք կրնար իրաւամբ դիւցազներդակ մատենագրաց կարգը դասել: Բանաստեղծական քերթուածոյ մը կը պատմէ և կանոնն է՝ երբ դիւցազնական դէպի մը կը պատմէ և կանոննաւոր պատմութիւն մը կը յօրինէ: Ուստի թէպէտ և Օռլանտոյ Ֆուռիոզոյի մէջ կը գանուի տեսակ մը միութիւն և շաղկապումն ծրագրի, սակայն այսու հան-

գերձ փոխանակ զայն պայծառ ցուցը նելու՝ կարծես թէ հեղինակը ջանացածէ ծածկելու զայն, ցատքատուք կերպիւ յօրինելով իւր քերթուածը, և ստէպ ստէպ ընդհատութեամբ զանազն պատմութեանց՝ առանց նախլնթացին վերջ մը տալու: Արիստոդոյ կարծես թէ արհամարհած է ամենայն կանոնաւոր զրութիւն ծրագրի, և ուղածէ ծոխ, հարուստ, բայց միանգամայն անսանձ և տարօրինակ երեսկացութեամբ վարուիլ: Սակայն այսու ամենայնիւ Օռլանտոյ Ֆուռիոզոյի մէջ կը գտնուին գիւցազնական այնչափ գէպիքիր, որ պատշաճ է քանի մը խօսք ըսկալ անոր վրայօք: Մտուգիւ ինքն ամէն տեսակ բանաստեղծութիւն մէկաբդի կը միացընէ, մերթ կատակերդական, մերթ երդիծաբանական, երբեմն թիթե և անհամեստ երբեմն իսկ զիւցազնական, նկարագրական, և գողարիկ կերպ կը գործածէ: Այս ամէն մասամբ միշտ գերազանց կը հանդիսանյայ: Ինքը միշտ տէր է իւր նիւթոյն, կարծես թէ կը զքօնու անով, և երբեմն տարակուսել կու տայ մեզի թէ արդեօք առողջ մոռօք կը գործէ թէ առ ՚ի կատակ: Թիշ անգամ՝ զգայութիւնը յուզող կերպ ունի, թէպէտ և երբեմն գորովաշարժէ է. իսկ պատմութեանց և նկարագրութեանց մէջ ընաւ բանաստեղծ մը թերևս քան վինքը գերազանց գտնուած չէ: Ինքն աշքերնուս առջև կը ներկայացընէ որ և իցէ նկարագրած տեսարանները, որ և իցէ պատմած դէպիքերը. պարագայից ընտրութեաց մէջ վայելշանկար է վերին աստիճանի: Իւր գորութեան ոճը շատ փոփոխական է, բայց միշտ պատշաճ առնիւթն, քաղցր ու ներդաշնակ տաղաչափութեամբ զարդարուած:

ՊԼՅ Ռ

